

ծրերակային խոցերուն յառաջ գայուն մէջ, Ուրբին պէտք է ընդունիլ թէ Պ. Մեկնիքոֆի կողմէ չարիքին բուն պատճառ համարուած թօքսինները անուղղակի՛ կը ներգործեն, իրենց ազդեցութիւնը բանեցնելով ոչ թէ փողերուն վրայ, այլ այդ փողերուն յանգող ջիղերուն վրայ: Այս վարկածն է որ հաւանա՛յան կը թուի. ամէն պարագայի մէջ, կարելիբարակութեան ախտածնութիւնը պէտք ունի աւելի մտէն ուսումնասիրուելու:

« Եթէ ջղային դրութիւնը դեր մը կը կատարէ այս հիւանդութեան մէջ, անշուշտ ատով լաւ եւս կը բացատրուի երկարական հոսանքներով եւ տարսնակաւան դրութեամբ՝ խոցերուն եւ թօքսիններուն վրայ գործուած ազդեցութիւնը, ազդեցութիւն որ մինչեւ ցարդ չէր բացատրուեր: »

Մեկնելով իր այս գիւտէն, Պ. Մանուէլը դարձած է այժմ անոր շարունակութիւնն ու պսակունն ըլլալ ձգտող աւելի կարեւոր աշխատութեամբ մը, որ կը յուսանք պիտի յանգի կատարեալ յալողութեան:

ԻՏՈՒՐ ԵՍՂԻՆԻ
Ն Ո Ր Գ Ո Ր Ծ Ե Ր Ը

Georges Petiti Թան մէջ, La Cimaise ընկերութեան ցուցահանդէսին կը մասնակցի նաեւ թ պահուս Իսկար Շահին, շարք մը գծագրութիւններով, որոնք իր սազանդին յառաջխաղաց ընայրջութեանը մէջ նոր ու շքեղ փուլի մը ժամանումը կը յայտնեն. « մասնաւոր՝ ձին, պարուհիները եւ հոյակապ ամբիկը », գլուխ-գործոցներ են բանաստեղծական ըմբռնողութեան եւ ուժեղ կենդանի հակիրճ արտայայտութեան: Հաճոցով կ'իմասնանք որ մեծանուն գրագէտ եւ զիգարուեստական քննադատ Կիւսթավ Գան՝ այս ցուցագրութեան առթիւ՝ պատրաստելու վրայ է Շահինի ամբողջական դործին վրայ ուսումնասիրութիւն մը որ լոյս պիտի տեսնէ ի մօտոյ L'Art et les Artistes ամսագրին մէջ:

ՀԱՅ ԱՍՏՂԱԲԱՇԽ ՄԸ

Յորոնայի Աստղաբաշխական Ընկերութեան օրկան եղող « L'Astronomie » թերթին 1911 յունիսի թիւին մէջ կը կարդանք հետեւեալը. « Պ. Լ. Ասատուրեան (Լոնտոն), կը հաղորդէ ամփոփում մը իր աստղաբաշխական արտէմին, տեսութիւն, նկարագրութիւններ, գծագրութիւններ եւ յատակագիծեր »: Նոյն թերթին յուլիսի թիւին մէջ. « Պ. Լ. Ասատուրեան (Փարիզ) կը հաղորդէ շարունակութեան իր հետազոտութեանց երկնային մարմիններու կազմութեան եւ անոնց շարժման մէջ կրկնարականութեան ներգործութեան մասին: Մեր պաշտօնակցին ձեռնարկած ուսումնասիրութիւնները կը սարածուին Աստղաբաշխութեան ընդգրկած հարցերուն միծ մասին վրայ: Իր տեսութեանց ինչ ինչ կէտերը կրնան վիճելի ըլլալ, բայց այդտեղ անազին աշխատանք կայ թափուած, զոր հեղինակն անշուշտ սերով պիտի շարունակէ եւ որուն համար քաջակութեան քննարկ պիտի չպակսին իրեն»: Նոյն թերթի նոյնմբերի թիւին մէջ. « Պ. Լ. Ասատուրեան (Փարիզ) կը ներկայացնէ շարունակութիւնը Աստղաբաշխութեան մասին իր ուսումնասիրութեանց: Այս նոր աշխատութեան մէջ, մեր պաշտօնակիցը կը յիշատակէ քանի մը քնական օրէնքներ, կը բանաձևէ այլ եւ այլ տեսութիւններ Աստղաբաշխութեան եւ Երկրիս արտաքին մթնոլորտին ընտելեանը մասին: » Նոյն թերթին զիկանմբերի թիւին մէջ. « Պ. Լ. Ասատուրեան (Փարիզ) իր աստղաբաշխական ուսումնասիրութեանց շարքը յառաջ տանելով, ձեռք կ'առնէ միզամածնեցու հարցը, զոր ինքը կազային մարմիններ չի նկատեր: »

Պ. Լ. Ասատուրեան, մաթեմատիքի նախկին ուսուցիչ ի Պոլսո, որ այս աստղաբաշխական աշխատութեանց ձեռնարկած է, եւ որ վերջերս Յորոնայի Աստղագիտական Ընկերութեան անդամ է անուանուած, պատրաստելու վրայ է գրիք մը՝ աստղաբաշխական հարցերու մասին իր յանդուգն եւ ցարդ ծանօթ եղող